

դասուցինք մի օրինակ Օհյօթինու և
մի օրինակ եւս Մարաշու զպրոցներուն
յատկացընել որոյ վասն թէ մեր ե
թէ յիշեալ դպրոցաց կողմէն պարտու
պատշաճ շնորհակալութիւնը հրատա
րակու կրյացանեմք նորին Վեծագառ
ուսթիւնքնան :

— Յա-ալ բեռք մ : Վահեքասնդրիսցէն
կը դրեն թէ Տէր Գասպարեան զմիւռ
նացի Վաղարս աղացին ամսւսինն ե
իւր հնդամեայ սիրասուն աղջիկը բառ
սովորութեան իրենց անական պարսկ
զնն մէջ ըրջադայած ժամանակի , Երբ
աղջիկը իւր մօրմէն քանի մի քոյլ հե-
ռու կը քայլէր . յանկարծ գեամինը փու-
չելով խեղճ դոսրիկը խորասաց կը ըրաց.
կ'երեւի թէ հին ժամանակէ մնացած
տառնիճ մի է , որոյ կամարը ժամանա-
կիս հնութենէն քայքայուելով՝ յան-
կարծ փլատ հնդամեայ աղջկան մի ծանե-
րութենէն , զոհ ընկըլով իրեն՝ հօր եւ
մօր մի փափադարձ սիրոյն պառուզն ու
աղերը . որոնց կոփիծը տռաւել կ'ըզ-
գան նոքա որոնք հայր և մայր ըրպու-
րազդն ունեցած են : Առար Վթոռս
իւր կողմէն իւր ցաւակցութիր յացու-
նելով Վեծ . Վաղարս աղացին բրոն
անդարսանելի կարտուսան վերաց , կը
յուայ որ նա իւր բարեպաշտութեան
և բրիստոնէական առարինութեանցը
մէջ միայն պիտի գանէ ճշմարիս միշտ
թարսութիւնը :

— Տշշ աճուրդ : Կոր օրինակ ա-
ճուրդ մի տեղի ունեցաւ անցեալ ա-
միս առար Վաղարս մէջ : Հըմին մէ-
կը պարտքի տակ ճնշուած ըրպարով , և
զանոնք գոհ ընկըլու չափ կարողութիւ-
նելով , իւր երկու աղաքը՝ մէկին աղջ-
կի 41 տարեկան և միւսոր մանչ անկէ
պատիկ , աճուրդը կը հանէ , և երկու-
քին մէկին արժուզութիւնը մինչեւ 30
մերացի կ'ենի , զոր մահմետական մի ա-
ւելցուցած էր : Կաց յեաց Հըմին մի

5 միրս եւս աւելցնելով՝ իւր վրան կը
մնայ , և հետեւապէս երկու գեռա-
հասուկ աղաքը գնոյ կ'առնու արքունի
աճուրդի մէջ : Կըսուի թէ սրբահանա-
գրութիւն եղած է մինչեւ եօթը տա-
րի ծառայեցընելու . յետ սցնորիկ ա-
զատ սիստի ընէ զիրենք :

Գ.Ա.Ն ՏԱԿ ԵՒ ԵԿԱՌ Ձ Ք Բ

Վերմանիսց վեռնապատ ու անուա-
ռապատ սղօնիկ քաղաքի մի մէջ սեւ
ու տիսուր տեւպով տուն մի կոյ , զոր
ճանբորդը անցնելու ժամանակի յար-
գանօք կ'սղջունէ , որոյ վերաց ու ամկա-
կան աւանդութիւնը բանաստեղծա-
կան ու սպարզ պատմութիւն մի թռ-
զուցած է մեղ , զոր աւասիկ հոս կը
դնեմք :

Վ.յա տիսուր տան մէջ ժամանակաւ-
գիսուն բժիշկ մի կը բնակէր Վան Տա-
էլ անունով , որ իւր բաղմաշխատ հե-
տապօտութիւններով և համբերաստար
ու սմունքներով խիստ բարձր ասորի-
ճանի հասուցած էր իւր արհեստը որ
չը ըստած այն ժամանակները , և զար-
մանալի բժշկութիւններ կը գործէր :
Խիստ հեռաւոր գաւառներէ կը գի-
մէին իւր համբաւը ըստները , մ.ծաւ
տունք և աղքատք , աղնուականք եւ
մուրացկանք անօր գարմաններով բը-
շկութիւն և կեակը ստանալով՝ գո-
վութեան երկեր կ'երգէին և կ'օրհ-
նէին իւր անունը :

Վ վերաց այսր ամենայնի այսպիսի խո-
րին գիսութիւննը , շողազուն փառքերն
և անհամար օրհնութիւնները Վան Տա-
էլ վել ըլլացին երջանկութիւն տալ : Օրին
մէկը տանձին մնաց աշխարհիս մէջ
այն աշխարհիս զոր իւր համբաւներո-
վը լեցուցած էր , կինը , զաւկըները՝ որ
իւր սրտին սիրուն հատորներն էին ,

որքան ալ աշխատեցաւ՝ չկրցաւ մահաւան ձեռքէն ավտակը, որ քանի մի ժամանան մէջ յափշտակեցան։ Աստիալի հարուած մի, ժամանախոր՝ որ նոյն ժամանակին անթիւ զոհէր կ'ընէր Վերմանիոյ մէջ, այն անուշիկ գանձելն ալ որ իւր էռթեանը ծաղիկներն էին, խլեց տարաւ։

Վայս օրինակ անազրմ թշուառութիւն մի մարդոց գլխէն չանցնիր երբէք առանց նշաններ թաղց հան։ Վան Տաէլի գլուխը ձերմիկեցաւ և թափած արտառունքները անոր տժգոյն այտերուն վերոյ խոր ակօններ բացին։ կոկիծն անոր սիրտը կրծեց ու լափեց անշէջ կրակին նման, ալ աշքին ոչ փառք և ոչ ուսմունք կ'երեւէր, իւր մասցեալ կեանիքն անցուց անցելցին կոկրծանաց, ներկային տանջանաց և ապառնոցն բոլորվին անտարբերութեմէջ։ Իւր գաւառի բարեսէր մարդիկն տեսնելով այս կենդանի ստուերը, որ իրիկունները ժայռերուն ներբեւը կը թափառէր, այն ժայռերուն՝ ուսկէ երկրիս արտառունքները ցուրտ ու որդ սլի ձայնով մի կաթ կաթ կը հոսէին, ձեռուընին դէպ յերկինք վերցընելով կ'ըսէին։ « Տէր Յիսուս, ողորմէ Վան Տաէլին »։

Վասուած որ միշտ ողորմած է աշխարհիս մէջ տառապութշուառ հոգիներուն, լոեց այս լեռնաբնակ մարդոց աղօմքը։

Դեկտեմբեր ամսոյն մէջ էր, հովոսատիկ կը գոռայր գիշեր ժամանակ, և ծառերուն մերկ ճիւղերը սպալի ձայնով մի իրադու կը զարնուէին։ Վան Տաէլ իւր խցին մէջ քաշուած միածնութ գրի մի հաստ թերթերը կը թղթատիր, որոնց մէջ շնորհուած մի պատուածան ներդաշնակութեան մի պէս Վան Տաէլի ականջներուն մէջ հնչեցին։

Գրեթէ ամենեւին զայն չէր աեւանէր . իւր միտքը ուրիշ տեղ վազած էր։ Իւր մտածութիւնը անսնց վերայ էր՝ զորոնք մահը յափշտակած էր իւր քոմին, ու կ'ըսէր . Վվ գիտութիւն, զիտութիւն, այսքան երկար ժամանակ քու ետեւէդ բնկոյ և փառք զքեզ ձեռք ձգեցի . ինչ օգուտ ըրի դունձ . երբ Վասուծոյ ձեռքը իմ վերաս ծանրացաւ . . . Անայնութիւն բարձրագոյն, սիրոի կարեն ետ տալ ինձ իմ ամսուսին շեղինէն, Գառլին ու Վարթան, իմ սիրուն զաւկըներու, անոնց ժպիաները, անսնց գգուաները, ուրախութիւնը որ զիս իրբեւ մանուկ կ'առողդացընէր, կը զօրացընէր, եւ թագաւոր կ'ընէր զիս իմ վարպետութեամբս ամբողջ ժողովութեան մի՛ ուռուկէ յարգ ու պատիւ կ'ընդունէի .

Յետոյ բանը վերանալով անկէ, կը թափանցէ կ'անցնի մոքակը անձանօթ և լուսագեղ գնաերու մէջէ . Հիպողիտէսի գիրքը ձեռքէն կը սահի, գլուխն ալ սեղանի վերոյ կ'իցնի, ու անմիջապէս մրափը կը տանի։ Իւր քնոյն մէջ կը տեսնէ շեղինէն և երկու զաւկըները՝ որոնք երկնչէն վար կ'իջինին։ Նրկար հոյեցուածք մի լի գործավալ ու գթով կ'արձակին անոր վերայ պայ սիրեցեալ ընկերներն էին . և անոնց քաղցը և անմահութենէ զոտուած ու մարդուր շունչը՝ աստուածացին ներդաշնակութեան մի պէս Վան Տաէլի ականջներուն մէջ հնչեցին։

« Եկ, ամսուսին իմ, եկ, երգեց Նեղինէ . մեր խորտակեալ միտութիւնը երկնից մէջ նորէն պիտի կապուի։

« Եկ, հայր իմ, եկ, երգեցին Գառլը ու Վարթան . եկ սիրէ զմեղ հոսարքութեան մէջ, մարդասէր Վատուծոյ քովը . հոն Եղեմայ սրաբուկին մէջ քաղենք քեզ հետ ծաղկիներ, և մշտավճիտ առուակներուն խոխոջելը

մտիկ ընենք և յարտղուարձ ու մշտա
գեղ Անրոբէից երգերը լսենք, և առ
զօմենք տառապեալ մարդոց համար .
անոնց՝ որոնց սիրոց զգացմունքնին վե
րաւորուած է, և անոնց որ ի սիրոց վե
րաւորուած ու մեռած են ։

Վան Տաէլի հոգին խւր քնացած
ժամանակ թռ եր գացեր եր իրմէ : Հե-
տեւեալ օրը երբ խւր խուցը մասն՝
դիակ մի միացն գտան հոն :

Յարդմանեալի գողլերնե :

Ա Բ Ա Կ

Հայրական իրակ մ է որ կը իսպակէմ :

Ինչաւէտ մեծատուն մի մահուա-
նը վերջին վարկենին խւր միակ զաւու-
կը կանչելով կը պատուիրէ որ խւր ու-
նեցած հարասութեան մէկ մասը բաղ-
ձանացը համեմատ բաշլէ, և յանձնե-
լով անոր խւր կտակագիրը կը վճարէ
խւր մահկանացուն :

Հայրասէր որդին հօրը կամացը հա-
մեմատ ամենքը ի գործ կը դնէ, որք
էին աղքատաց կարօտելոց՝ եւսցին եւ-
սցին որոշեալ գումարներ նուիրել, և
բաց ի առողջմէ՝ հազար դահնեկան ոլ
յԱ ստուծոյ չերկնչող մէկու մը տալ,
խեղճ տղան այս մասին կ'անձարանաց,
ու գործաղրութեանը բաւական հոգ
կը բաշէ. և ելք մի չգտնար լուծելու
տարակուսանքը, և աւելի ցաւը հօրը
վերջին կտակը կտակարելու անկարոզ
ըլլալը կը համարի: Վ յարէս մոտառան
ջութեամբ շրջած տուեն՝ կը տեսնէ
դահնիք մը, որ մահապարուեալի մը
թեւերը կապած՝ կտակինատեղին կը
տանէր գլաւատելու: Վ հա գտայ յԱ ս-
տուծոյ չերկնչող մի ըսելով՝ ետեւէն
կ'երթայ, և երբ դահնիք խւր գործը
կը կտակը, տղան կը մօտենաց իրեն,

և խւր հօրը վերջին կտակը մանրամաս
նաբար պատմելով հազար դահնեկանը
իրեն տալ կ'ուղէ իրեւ արժանաւորի
մը: Իսկ դահնիքը զարմանալով այսպի-
սի արտաքրոց կարգի կտակին վերայ,
կ'ըսէ. Վ իսամբոտ տղայ, բ'նէ կը կարծես,
միթէ ևս յԱ ստուծոյ չեմ վախնար .
բ'նէ յանցանք ես ունիմ. միացն հրա-
մանակատար ծառաց մի եմ. փոխաբրսցն
հրամացեց՝ ևս ալ կը կտակարեմ. եթէ
մէզք կայ նորա է. առ քու գրամներդ
և տար տուր որու որ արժան է:

Տղան գրամները առնելով ու զգա-
կի փոխաբրսցին կը ներկայանայ, և թռ-
զութիւն խնդրելով առաջանաւութեան
կը պատմէ: Վ որին Վեծութեան հօրը
կտակը և դահնիքն պատասխանը: Փոխ-
աբրսցն քմծիծաղ ընելով կը պատաս-
խանէ. Ըիրաւի շատ միամիտ ես եղեկ
ով տղեկ, և կը ներեմքէղ օրինաց տե-
ղեակ չըլլալու դ համար, տղան առանց
վճռոյ գատաւորին կարող եմ ես մէկ
մազ մի անդամ կտրել տալ, արդարեւ
մէք իշխանութեան աթոռը նստած
եմք, և կը պատմեմք այն յանցանքնե-
րը՝ որ բնութիւնը կը սպիեցնէ մեզ
պատմել, բայց մեզ նման էակ մի, իր-
եւ անբան սպաննել տալու հրամանը
մեզ չըլլատկանիր, և կը սպասափեցնէ
զմեղ. այդ մասին եղած վճիռը միայն
գատաւորաց անկ է, որոնք օրինագրը
քէն քաղելով կտական մեզ ի գործա-
գրութիւն, ուստի առ քու հօրդ վեր-
ջին կտակը տար անոնց, որոնց անու-
նը ըսի քեզ:

Յ ջուառ տղան նվազելով կտակը՝
կ'առնու զրամները և անմիջապէս դա-
տաւորին տաեւանը կը կանգնի, և մի
ըստ միջէ կը պատմէ: կտակին մասին՝
դահնիքն և փոխաբրսցին խօսքերը:

Դատաւորին աչքերը շրմալով
գրամներուն փայլունութենէն կը փա-
փաքի մարսել ձեռքը ինկած որպէ բայց